

ԿԱՐԵԿՈՐ ԼՈՒՐԵՐ


Եակ ՄԹՊԵՐԸ իւր 31 համարում Հայոց Պոմպէա (Արմանական Պոմպա) երնագրով մի փոքր յօդուածով յայտնում է, որ Մոսկվայում, Յունվարի 28-ին, Հնագիտական ընկերութեան մէջ գումարուել է արևելիան բաժնի ժողովը պրօֆէսոր Ն. Ի. Վեսելովսկու նախագահութեամբ, որ նույիրուած է եղել պրօֆես. Ն. Մառի Անիում կատարած պեղումների փառաւոր հետեանքին հայկական քանդակագործութեան վերաբերմամբ: 1909-ի ամառը Անիում կատարուած պեղումների ութերորդ տարին էր:

Հայոց Պոմպէի այս տարիներում բացուած տեսարանը իւր 80 աշտարակներով, քաղաքի պարիսպներով, 11 մեծ և 3 փոքր գոներով, փողոցներով, տաճարներով, ուրոնք իրանց գերբուկների մէջ պահպանում են Ե.-Է. դարերի որոշ շրջանի ճարտարապետութեան յիշտակները այնքան գրաւել է ընկերութեան և գիտնական հաստատութիւնների ուշադրութիւնը, որ պեղումներ զեկա արող ն. Մառի տրամադրութեան տակ 1909 թուին դրուեց մինչ 7000 ր.: Անցեալ տարուայ գործառնութիւնը մանաւանդշատ յաջող էր: Բացուել է. Ա. Առաքելոց եկեղեցու հրապարակը, որ շրջապատուած է եղել աներով. բացուել է գլխաւոր փողոցը որ անցնում էր հին քաղաքի միջով, երկու կողմից ունենալով շինութիւններ և ջրմուզ: Փողոցը սալայատակ է եղել, մի քանի աների գոների առաջ գեռկան քարէ նստարանները. Ա Առաքելոց տաճարն ու շրջապատող գամբարանները ընձեռել են հարուստ և բազմազան գիւտերի հաւաքածուներ, ինչպէս հին արձանագրութիւններ, առարկաների հին և նրբաճաշակ քանդակներ ու ճարտարապետութեան այլ նմոյշներ, նկարներ, անդրիներ. ուրոնք անկատակած, մեր գիտնականներին կըտան անսպառնիւթ մի քանի տարիներ հնագիտական հետազոտութիւններ անելու համար:

Բարիզի արևելեան կենդանի լեզուաց վարժաբանի մէջ Հայերէնի ուսուցիչ Մ. Ֆրետէրիք Մաքլէուի առաջարկութեամբ ֆրանսական կառավարութիւնն յանձն առած է իր ծախքով տպագրել նախկին պատրիարք Օրմանեան Տ. Մադաքիա արքի ֆրանսերէն լեզուով յօրինած Հայաստանեաց Եկեղեցւոյ պատմութիւնը: Օրմանեան տարիներէ ի վեր կաշխատէր այս գործին՝ հայերէն աւելի ընդարձակ երկ մը արդէն գրած ըլլալով նոյն նիւթին վրայ, Արմաշի գպրեվանքին մէջ իր գասախօսութեանց ըերժամբ: Ֆրանսացի գրագէտ մը խնամք տարած է գրութեան ֆրանսերէնին: Ֆրանս. կառավարութիւնը նաև Մ. Մաքլէուէ գներէ է 450 նկարներ, հնութեանց լուսանկարներ, ելն Ս. Էջմիածտէն ըերուած: — Մ. Մաքլէու յաջորդն է Մ. Մէյէի, որ Սօրպօնի համալսարանին մէջ դասախօսութեան կոչուած ըլլալով, հրաժարերէ է հայերէնի պաշտօնէն Արևելեան Լեզուաց վարժաբանին մէջ, ուր Մ. Մէյէ ինքն ալ Մ. Քարիէուի յաջորդած էր: (Բիւզանդիոն)

Ո Ւ Ղ Ղ Ե Լ Ի Փ

«Ս. Հայրապետի անդրանիկ կոնդակի զարդանկարչութիւնը» վերնագրով յօդուածում եր. 159, տող 4—6 որ գարձեալ մեր աւանդութիւնների համաձայն Տէրն ուզարկել է Արդար թագաւորին «Թադէոս առաքեալի ձեռքով» նախադասութեան մէջ ընդգուած ըառերն աւելորդ են և անուշագրութեամբ չեն սրբագրուած:



Նոր պարբերական հրատարակութիւն, Թատրոն եւ երաժշտութիւն.

Թատերական-երաժշտական-դրական-գեղարուեստական պատկերազարդ ամսաթերթ. Յունուար, փետրուար. № 1-2. առաջին տարի:

Յաւելուածներ. —

№ 1 Գրամատիկական պօէզիա Վ. Ա. Արք. գինն է 25 կոպ.

№ 2. Մանկական երգեր. Երաժշտութիւն Անտոն Մայլիլինի. գինն է 25 կոպէկ:

Թատրոն և Երաժշտութիւն ամսաթերթը իւր յաւելուածով հրատարակւում է Բաքւում. տարեկան բաժանորդագինն է Բաքւում՝ 2 ռուբ. Բազուից գուրո՛ 2 ռ. 50 կ. Արտասահման՝ 2 ռ. կամ 9 ֆրանք:

Հասցէ. Վակу, Редакція «Татронъ—Еражштуционъ». Гимна-
зическая, Антону Майляну կամ Bacou (Caucase) Rédaction du
journal «Thatron—Erajestouthün Anton Maillian, Gimnasischeskaya.

Սացուած գրեր

«Դիւան Տիլիսի հայոց եկեղեցիների. պատրաստեց Տիլիսի-
ի դուքտակալ Գրիգոր աւագ քահանայ Մանդակունի.
Տիլիսիս. 1910 թ.

